



ԲԱԶՄԱՎԷՊ

ՕՐԱԳԻՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Տևտեւսական եւ Բնական

ԳԻՏԵԼԵԱՅ

ԺԲ. ՏԱՐԻ. ԹԻԻ 11.

1854

ՅՈՒՆԻՍԻ 1.

ԲԱՐՈՅԱԿԱՆ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽ Ա.

Չորս հարկատր դաստիարակութեան միջոցներ կան. կրօնք, Ոստան, Բարեկրթութիւն, Նխարական խնամք: (Երևա 115)

(Շարունակութիւն)

Վերջապէս կը գտնեմ իր վրայ բնական ու մարմնական կարողութիւնները և առողջութեան պատուական գանձը:

Ընդհանուր ասոնք են որ խոհական դիտողի մը մէկէն աչքին կու գան, թէ որ մտադիր մտածութիւն ընէ ստորին աստիճանի տղուն վրան ալ. ասկից առաջ կու գան այլ և այլ միջոցներու հարկաւորութիւնը որ զայդ տղայն դաստիարակելու պիտի ծառայեն. ասկից առաջ

կու գայ դաստիարակութեան այլ և այլ հարկաւոր տեսակները, որ իր ուսուցիչներէն կը պահանջէ:

Այսինքն է մտաւորական դաստիարակութիւնը, որով իրեն իմացողութեան ամէն զօրութիւններն ու ամէն կարողութիւնները կը զարգանան:

Այսինքն է Բարեկրթական դաստիարակութիւնը, որ պէտք է զարգացընէ ու հաստատէ ի նմա բարեկարգութեան վար-

Ժուլիանը ու կանոնի հնազանդու-
թիւնը :

Բսկից է կրօնական դաստիարակութիւնը,
որ գլխաւորապէս պիտի ջանայ շարժել
ու զարգացընել բարեպաշտական հա-
կամիտութիւններն ու ամէն քրիստո-
նէական առաքինութիւնները :

Բսկից է վերջապէս Բնական դաստիա-
րակութիւնը , որ մարմնոյ կարողութիւն-
ները կը զարգացընէ և կ'ուժովցընէ :

Բջի կերպով դաստիարակութիւնը գր-
խաւորապէս հարցը վրայ կ'աշխատի և
ուսմամբ կը լուսաւորէ :

Երկրորդ կերպով դաստիարակութիւնը
աւելի կամայն ու Բնատրուութեանը վրայ
կ'աշխատի , և կը հաստատէ Բարեկրթու-
թեամբ :

Երրորդ կերպով դաստիարակութիւնը
մասնաւորապէս սրբին ու խղճմբանաց
վրայ կ'աշխատի , և զանոնք կը կազմէ
կրօնից սրբադան ճշմարտութեանց ճանաչ-
մամբն ու դանոնք 'ի գործ դնելովը :

Չորրորդ կերպով դաստիարակութեան
նպատակն է հարմիր , որ առողջ և ուժով
ընէ հարմոյ կրթութեան խնամքներով :

Բայց ամէն կերպին մէջն ալ բոլորն
ալ հարկաւոր են , ու մի և նոյն ատենը
բոլորն ալ պէտք է գործածել : Բոլոր
բովանդակ մարդն է որ պիտի դաստիա-
րակուի , կազմուի , ու պիտի ներհմա-
նայ աշխարհքիս մէջ : Արեմն ամենևին
չմոռնալիքն այն է՝ որ այս միջոցներէն
ամէն մէկն ալ անտնօրինելի հարկաւոր
են , այս դաստիարակութիւններէն ա-
մէնն ալ տղուն համար անխորշելի պէտք
են , ու քեզի համար սրբազան պարտք՝
որ Երախանամութենէն ուսուցիչ ըն-
տրուեր ես :

Բսենք որ մտաւորական դաստիա-
րակութիւնը ընես , մտաց ուսմունքները
սորվեցընես , բայց բարոյական դաստիա-
րակութեան հոգ չունենաս , առաքի-
նութեան դասերուն ու գործադրու-
թիւններուն անհոգ ըլլաս : Բայց դու
ով ես որ ասանկ կոչտ կերպով այս ազ-
նուական բնութիւնը կը ծայրատես , ու
զինքը կը զրկես անկից՝ որ իրեն ամենէն
աւելի հարկաւոր բանն է , անկից՝ որ

թերևս իրեն վրայ աւելի փառաւոր ու
աւելի շնորհաշուք կ'ըլլար :

Բարոյական դաստիարակութի կու-
տաս . բայց շատ հոգ չես ըներ բնական
դաստիարակութեանը . յանցաւոր ես :
Ի՞նչ իրաւունքով կրնաս դու զանց ը-
նել այն հարկաւոր , այն գեղեցիկ բնա-
կան , բժշկական ու ընտանեկան կար-
գաւորութիւնները , որոնց ձեռքովը ի-
մաստուն դաստիարակութիւնը կու տայ
մարմնոյն այն խնամքներն որ մարմինը
կը պահանջէ , կը պահպանէ զանկիպ ,
կը զարգացընէ , ու կը զօրացընէ . կամ
թէ կը կազդուրէ անոր առողջութեան
գանձը , որ մէկ մը կորսուելու որ ըլլայ՝
անկէ ետև ալ անգտանելի է :

Եւ հանդիպի ալ , ու աւելի յաճախ ,
հոգւոյն փնասովը մարմնոյն խնամք ը-
նել . կը շուայլես տղուն վատ ու կնատ
դաստիարակութեան ամէն հոգերը , ա-
մէն մեղկ փափկութիւնները . և առանց
կրթութեան ու դարմանելու կը թու-
ղուս իր միտքն ու սիրտը : Ի՞նչ պիտի
ըլլայ որ մը այդ տղայն ու ինչ դան
յանդիմանութիւններ պիտի չտայ քեզի
որ մը՝ թէ որ այդ փնասապարտ դաս-
տիարակութիւնը բաւական միտք ու
բնաւորութեան ուժ ձգած ըլլայ վրան ,
որ կարենայ մէյ մը ըմբռնել ու զգալ
այն մեծ չարիքն որ իրեն ըրած ես :

Յայտնի կը տեսնուի՝ որ այս միջոց-
ներուն ամէն մէկն ալ մասնաւոր ու հար-
կաւոր ապրեցողութիւն մը ունին դաստիա-
րակութեան մէջ . անոնց ամէն մէկը կը
զարգացընէ առանձին կերպով մը այս
կամ այն կարողութիւնը : Երախ և ա-
ռաջ ասոր համար է՝ որ անոնց մէկուն
անհոգանալը մեծ չարիք մըն է :

Բայց երկրորդ՝ և հարկաւոր է որ
հիմնկուրնէ հասկըցընեմ՝ որ այդ մաս-
նաւոր ազդեցութեան հետ ամէն մէկ
միջոց բովանդակ դաստիարակութեան
վրայ ալ ընդհանուր ապրեցողութիւն մը ու-
նի , որով ամէնն ալ կը գուզընթանան
նոյն նպատակին , որ է մարդուս կազմու-
թիւնը . ասոնք բոլոր իրարու կ'օգնեն
ու իրարմէ կը զօրանան , անանկ որ եթէ
մասնաւոր ազդեցութեանը պատճառաւ

ասոնցմէ մէկուն անհոգութիւն ընել չըլլար դաստիարակութեան մէջ առանց վնասու, ևս առաւել իրենց ընդհանուր արդեցութեանը պատճառաւ և ոչ մէկը կրնայ մարդ իբրև միակ միջոց մը առնուլ. ապա թէ ոչ նոյն իսկ միջոցը շատ տկար կը մնայ ու կը կորսնցընէ իր յաջողակ ազդեցութիւնն ալ. որով բովանդակ դաստիարակութիւնը կ'ապականի:

Իսկ այս բանս լաւ գիտեմ, ու առանց դժուարութեան կը խոստովանիմ. վասն զի հոս բանը մեծցընելու տեղ չէ:

Եթէ որ մէկը մասնաւոր կարողութիւն մը մշակելու ձեռք զարնէ, ու ջանայ որ զայն կարողութիւնը աւելի զարգացընէ, վսեմացընէ ու մեծցընէ, այս բանս ալ դաստիարակութեան է: Եւ որ վրայ արդէն առջի գրքին հինգերորդ գլխուն մէջ խօսեր եմ: Եւ նոյնպէս դաստիարակութեան կրնայ ըսուիլ բնական հանգամանքները պարզ ու հասարակ կերպով զարգացընելը, որուն վրայ հիմա խօսեցանք, ինչպիսի են ուժը, արագաշարժութիւնն ու վայելչութիւնը, զորոնք որ հիները՝ նոյն իսկ նորերն ալ ճարձոց կրթութեան կ'անուանեն: Եւրաւ թէ պէտ այսպիսի ճարձաւոր դաստիարակութեանը՝ միայն ճանաչման դաստիարակութեան մըն է, բայց այս ալ՝ դաստիարակութեան կրնայ կոչուիլ: Եւ իւրական տնտեսութեան մէջ ասոր նման բան մը դաստիարակութեան կենդանեաց կ'ըսուի:

Եւ մանապէս և աւելի իրաւամբք՝ մտաւորական կարողութեանց զարգացմանը կրնանք ճորտ դաստիարակութեան անուն տալ, ու բարոյական կարողութեանց մշակութիւնը Բարոյական դաստիարակութեան անուանել: Եւ իսպառով, մշակութեան այս այլ և այլ տեսակներէն առաջ եկած՝ աւելի կամ նուազ օգտակար յաւաքագիտութիւնն ու զարգացումը՝ դաստիարակութեան մեծ անուանը արժանի կրնայ ըլլալ. բայց միանգամայն այս ալ պէտք է ըսենք, որ եթէ այս այլ և այլ դաստիարակութիւններն իրարմէ զատուած մնան, անկարար, կիսկարար, ու անոր համար ալ անարթան դաստիարակութեան կ'ըլլայ:

Եւսոնցմէ մէկն ալ էական դաստիարակութիւն չըսուիր. այն զօրաւոր, այն գեղեցիկ մարդկային դաստիարակութիւնը, զոր կը պահանջէ Եւրոպայի ինքնամութիւնը, բնութիւնն ու կրօնքը:

Եւ դաստիարակութեան այն մեծ վախճանը, որ է զարգացումն ամէն բնական, մտաւորական, բարոյական ու կրօնական կարողութեանց, որով կը կատարուի մարդկութեան ի տղայն մեծութիւնն ու հարստութիւնը, պարզութիւնը և ուժը, այն մեծ վախճանը, կ'ըսեմ, անգործ կը մնայ, այն գեղեցիկ գործքը կ'եղծանի:

Եւսոնս. ամօթով երեսաց ու ցաւով սրտի պէտք է խոստովանիմ, որ ամէն բանէն աւելի յաճախ այս բանս կը պատահի:

Եւ մանք՝ բնական ինքնամքներուն պատճառաւ՝ ուսումն ու բարեկրթութիւնը զանց կ'ընեն:

Եւ ինչներն ալ՝ ուսման համար բնական ինքնամքներն ու կրօնքը զանց կ'ընեն:

Եւ իսկ ոմանք ալ, որ աւելի քիչ են, բարոյական ու կրօնական դաստիարակութեան նայելով՝ բնական ինքնամքներն ու ուսումը զանց կ'ընեն:

Եւ այց ասոնցմէ բան մըն ալ մարդկային դաստիարակութեան մէջ պակասը ցընել չըլլար առանց վնասու. դաստիարակութիւնը մէկ է, վասն զի մարդը մէկ է:

Եւ թէ մարդը չորս կարգ կարողութեանց ունի, ապա նոյն պատճառաւ չորս այլ և այլ տեսակ դաստիարակութիւն, ու դաստիարակութեան չորս մեծ միջոցներ. առողջութեան հոգ, ուսումն, բարեկրթութիւնն ու կրօնքը:

Եւ յս չորս տեսակ դաստիարակութիւնը իրարմէ անբաժանելի են, ու դաստիարակութեան ամբողջ գործքը կատարելու համար այս չորս միջոցն ալ միանգամայն պէտք է ի գործ դնել:

Եւ իցէ անհոգութիւն, սրբաբի թեթեւ ալ ըլլայ, շատ գէշ հետեւանքներ կ'ունենայ: Եւ ինչի մը օրինակ տամ:

Եւ թէ որ մատենագրական կամ գիտնական միայն ըլլայ ուսումը,

Պիտոան ճարդ ճը կ'ըլլայ, Բայց անկարող, իր պարագիւրուն պօզէր, ու գործնական առաքինութիւններէ զուրկ :

(Թ)է որ մատենագրական ուսման հետ բարոյական կրթութիւն միայն ըլլայ :

Պարզեալ անկարող գիտուն ճը կ'ըլլայ . Լեւրեա առաքինութեան ցորս Բանախօս ճը, Բայց ոչինչ աւելի :

(Թ)է որ մատենագրական ուսման հետ մտաւորական դաստիարակութիւն միայն ըլլայ՝ առանց բարոյական ու կրօնական կրթութեան ,

Պիտոան ճարդ ճը կ'ըլլայ, յաջող, ճարտի, Բայց առանց խղճմանքի ու առանց կրօնից :

(Թ)է որ բարոյական կրթութիւնը միայնակ ըլլայ ,

Այլճմանքի խնդիրներու լուծման պըտող կ'ըլլայ և ոչ ուրիշ Բան ճը :

(Թ)է որ բարոյական կրթութեանը հետ մտաւորական դաստիարակութիւնը միացած ըլլայ ,

Հմար ու ճարտի ճարդ կ'ըլլայ, Բայց քնայած ամէն Բանը պահաս կը քնայ :

Արնայի դեռ այս անմտութեամբ կըրճատած դաստիարակութեան մանրամասն նկարագրութիւնը ընել, ու դեռ շատ ցաւալի օրինակներ կրնայի տալ անկազմակերպ մարդու, զէշ դաստիարակուած մարդու, թշուառ մարդու, որ իրենց մեղապարտ կամ անկարող դաստիարակները միշտ կը յանդիմանեն բնութեան իրենց տուած ձիրքերը չըճաննալուն, մարդկային արժանաւորութեան իրաւունքները ոտքի տակ առնելուն ու Արարչին գործքը անարգած ըլլալուն համար :

Ի կատար գործոյն յեանեալ թէ չգիտեցէ զբուրն ածել :

(ՈՐԱՏԵԱՅ ՔԵՐԹ . 35)

Աւելի կ'ախորժիմ տեղն 'ի տեղը դաստիարակութեան միջոցներուն վրայ խօսիլ ու կրկնել, թէ ինչպէս պէտք է ըլլալ այդ գործքը՝ և թէ ինչ պէտք է ընեն ասոր համար ԿՐՕՆԸ, ԲԱՐԵԿԸՐԹՈՒԹԻՒՆԸ, ՈՒՍՈՒՄԸ և ՆԻԹԱԿԱՆ ԽԱՄՔՆԵՐԸ :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Դիւանարցոյրիւն . — Խօսուն տախտակ :

Սարգկային բնութեան ամենէն աւելի ցանկալի սեպուած հետազօտութիւններէն մէկն ալ ամէն ատեն եղած է ապագայն, վերջի ըլլալիքները գիտնալ . “ Յօժարութիւն կամաց մարդկութեանս՝ ներհուն լինել տեսանի ապահեանքն քան ներկային ,” վկայեց մեր քաջամուտ նախնիքներէն մէկը : Այն ազգեր ունեցած են այնպիսի անձիք, որ իրենք զիրենք ապառնիին թարգման ու նկատող քարոզելով՝ համարձակել են հաւտացընելու թէ իրենք մարգարէութեան գաղտնիքն ունին և գիտեն : Այն մոլար ու աւելորդապաշտ կրօնքները այս խաբեբայ ու շահասէր մարդոց հնարքներն են : Սակայն Արարիչ, որ իր բարութեամբը թողուց մարդուն որ անցեալը կարենայ ճաննալ, որպէս զի օգտակար դասեր իրեն անկէց հանէ, իր իմաստութեամբը ապագայն մեզի այս օգուտը չնկատելով՝ անթափանցելի քօղով մը ծածկեց զայն մեր աչքին առջև : Սեր տկարամիտ տեսութեանցն առջև ապագայն՝ այն եօթնակնիք գիրքն է, “ զոր ոչ ոք կարէ ոչ 'ի յերկինս և ոչ 'ի ներքոյ երկրի՝ բանալ զգիրքն և ոչ նայիլ 'ի նա ,” : Աստուած միայն իր անհասանելի գիտութեամբը գիտէ 'ի յաւիտենից ըլլալիք . ու թէ որ երբեմն երբեմն այդ անմերձեանալի գրքին մէկ էջը կամ թուղթը Սովսեսի մը, Պաւթի, Ասայեայ մը առջև բացեր ցուցուցեր է, միայն իմացընելու համար էր թէ իրեն ամենատես աչքին առջև ծածուկ բան մը չկայ, և թէ ապագայն ու ներկայն մարդկային մտաց յարմար աւուններ են միայն . և միանգամայն այդ մարգարէութիւնները մէյմէկ աստղի պէս երբեմն երբեմն կը ցոլացընէր մարդկութեան վրայ պատած համատարած